

Ո. ԳՐԱԿԱՆ**ՕՏԱՐԱԿԱՆԸ**

Հայուսակուրդները. — Քաղելիսոյ մէջ, Օտարականի քարոզաւթեան նախօրեակին, մարդոց վերաբերմունքը նոր Ռւսուցչի նկատմամբ աւելի քան սիրալիք էր: Շնորհիւ երկրի մեղմ կլիմային և հաճելի շըրջապատին, կեանքը խաղաղ էր և քաղցր: Լիձը, կանաչազարդ սարերը և պայծառ երկինքը, կը սահզծէին հմայիչ համայնապատկեր մը: Խոկ Օտարականին խօսքերու բացը, հագիները տաքցնող, այդ իրականութեան կուտար արտակարդ նկարողիր մը, անսւրջներով և աստղերով դեղազարդ նման վեհավայրի մը մէջ էր անտարակոյս որ Յակոր Նահապետը օր մը գլուխը քարին դրած, տեսու երկնքի աստղերուն մէջ իրմէ բխող գալիք սերունդները և երկինքն երկիր ելեկչող հրեշտակները, երկինքն ու երկիրը իրար կապող սանդուխի մը վրայէն:

Այն օրերուն երբ Օտարականը կը շըրջէր Քաղելիսոյ քաղաքներն ու գիւղերը, տակուին երկինքը փակ չէր մարդոց հոգիներուն տաջեւ: Ամպերը լոկ վարագոյրներ էին և Աստուծոյ գէմքը կ'երեւար անոնց ետին, որովհետեւ այդ պատկերը տակուին մեռած չէր սիրերու խորը: Հաւատաւար ամբոխը երկիւղած և լեցուն ապագայի երազներով, կը հետեւէր նոր Առաքեալին, հոգիւի սրինդէն առաջնորդուած ոչխարներու հօտի նման:

Հակառակութիւնները շատցան երբ Օտարականը հրաշտագործել սկսուեւ Փարիսեցիները և Օրջնաց Դպիրները խոռված ու գայթակղոծ այս անօրինակ երեսյթէն՝ որ մէկ կողմէն իրենց տկարութիւնը և միւս կողմէ ժողովաւրդի սքանչացումը կը մատանանչէր, ցաւոծ հոգիով կը գոլարուէին, շատ գտնելով ըսուածն ու պատահածը: Օտարականը տաիթ չէր վախցներ հարուածելու անոնց արտաքին ջերմեանդութեան ներքե թաքնուած բարոյական սնանկութիւնը: Նոյնիսկ Ան-

տիստոս Զորբորդապետը լսելով Մհծ Ռւսուցիչի հրաշտականը, ուզեց զինքը տեսնել: Օտարականը խոյս տռւաւ, որովհետեւ գիտէր թէ Անտիպոսի անհաւատութիւնը կարելի չէր բուժել հրաշտականը:

Օքնքն ու մարգարէները՝ ըստ Օտարականին, վերջ կը գտնէին Ցովհաննէս Մկրտիչով, ինքը մեկնիչն ու երաշխաւորն էր գերագոյն վարդապետութեան մը՝ իրմով սկզբնաւորուած, որ երբ բաղդատուէր հինին հետ, կը նմանէր ոյժէն ճարձատող նոր գիտիին, զոր անխոհեմութիւն պիտի ըլլար կարկտուած արկերու մէջ դնել, ևս եմ կեանքի հացն ու ջուրը, ով որ ինձի կուզայ՝ պիտի յագենայ: Ես եմ ծառը որուն հունաց Աստուած դրու այս աշխարհի մէջ, որպէսզի իր հովանիին ներքե հաւաքուին բոլոր մարդերը, Անոնք որ իմ մէջս կը միանան, պիտի ծաղկին ու բարգաւածին վազուան համար: Ով որ կը հաւատայ ինձի՝ պիտի ունենայ յաւիտենական կեանքը»:

Փարիսեցիները գայթակղած այս խօսքերէն, կ'ըսէին իրարու բարձրաձայն: «Այս Մարդը ինչպէս կրնայ այս խօսքերը ըսել, Մովսէս որ մեզի տուաւ Օքնքը, և Մարգարէները՝ որոնք մեզի բերին ապագային յոյսն ու հաւատքը, չը պահանջեցին որ իրենց հաւատանք, սակայն այս Մարդը, Նազարէթի ծանօթառագործի տղան, որուն պարագաները գիտենք, կը յաւակնի ըսելու թէ ինքը երկինքն եկած է, և թէ աշխարհը իր միջոցով միայն կրնայ փրկուիլ, ուտելով իր մարմինը և խմելով իր արիւնը»:

Դպիրներէն ոմանք մօտեցան իրեն և հարցուցին զայրացած: «Ո՞վ ես Դուռնա:»

Օտարականը նայեցաւ իր շուրջի բազմութեան, նման մարդու մը որ իր ցաւին մէջ տակուին կը պահէ միսիթարանքը վազուան և հպարտութիւնը անցեալին, ապա ըստաւ:

«Ես այն եմ որ ըսի ձեզի: Ան որ զրկած է զիս այս աշխարհ, ճշմարիտ է, և ինչ որ ունիմ, իրմէ ձեզի կը բերեմ: Հնչած է արգէն ձայնը և կ'արձոգանգէ ականջներուն և սիրահրուն խորը, եր-

կինքէն ինկած կայծակի մը պէս, որպէս զի լուսաւորուի ճամբան մարդոց: Ես եմ հոգիւն ու դուռը ոչխարհներուն, ով որ ինձի կուգայ պիտի փրկուի, որովհետեւ գինը պիտի ըլլայ իմ արիւնիս զոր Ես եկած եմ թափելու մարդոց փրկութեանը համար:

Մանուկը որքան որ ծծել ուզէ իր մօրը կաթէն, այնքան աւելի մայրը հաճոյք կը զգայ իր տուածին համար: Երկնաւոր Հայրը գիտէ ձեր կարիքները և զրկած է Զիս գոհոցներու համար զանոնք: Ես եմ ճանապարհը և բացուող դուռը, ով որ իր առջե կը դոցէ զայն, որդի է դժոխքի և կորսեան:

Ամբոխը զայրագնած սկսաւ քրթմնջել. «Միթէ՞ մենք որդիները չենք Արքամամու, որուն փրկութիւնը խոսացուեցաւ: Մենք ենք Ընարեալ ժողովուրդը, և առոր համար է որ մեր ուսերուն առած կը տանիք դարերով, Աստուծոյ Օրէնքն ու պատուիրանները»:

Օտարականը քմծիծաղով նայեցաւ տըրտընջացողներուն, յետոյ ըստու. «Լսեցէք ինձի, այս բոլորը կը նմանին հօր մը՝ որ վեց կոյր և մէկ տեսնող զաւակներ ունէր: Հայրը աշք ունեցող հօթներորդ զաւկին խնամքին յանձնած էր ի ծնէ կոյր իր վեց զաւակները: Ան էր որ զիրենք դաշտի աշխատանքներուն կը տանէր և երեկոյեան կը վերադարձնէր տունը: Կոյրերը ստկայն կ'ատէին իրենց աչք ունեցող եղբայրը և կը նախանձէին անոր, նախանձը կուպրէ ծաղիկ մըն է, հոգիներու յոյզը սպառող: Ինքինքը ուսող կրտք է ան, բայց մանաւանդ կոյր օձ մը՝ որ մահուան պաղութեամբ կը գուլարուի մարդոց հոգիներուն մէջ:

«Երբ կրտսեր եղբայրը իրենց կը խօսէր արեէն՝ որ կը չողար երկնքին մէջ, լուսնէն և ասաղերէն՝ որոնք կը լուսաւորէին գիշերը, ծաղիկներու գեղեցկութիւննէն և դաշտերու կանաչէն, չէին հուսատար իրեն, և ստախօս կը կոչէին զինքը: Օր մը իրենց հայրը զործով հեռացաւ քաղաքէն: Վեց կոյր եղբայրները համաձայնեցան աչքերու լոյսէն զրկելու իրենց կրտսեր եղբայրը, որպէսզի այս վերջինը

չծաղրէր զիրենք իր պատմած սուտերսվը: Անոնք բուլորը միահամուռ յարձակեցան իր վրայ և ըսին անոր, ընկունէ այժմ մեզի հետ, թէ Աստուծած խաւարով ծածկած է բովանդակ աշխարհը, այլապէս պիտի հանենք աչքերդոց: Կրտսեր եղբայրը խնդրեց որ խնային իր աչքերու լոյսին, վերջին լոյսը իրենց սերունդին: «Եթէ կուրցնէք իմ աշքերը, ըստ անոնց, մեր սերունդին մէջ պիտի չգըտնուի մէկը որ տեսնէ լոյսը և պատմէ անոր մասին գոյլիք սերունդիներուն»: «Պարապ բացարութիւններու պէտք չունինք, ըսին եղբայրները, խոսապվանէ մեզի թէ գոյութիւն չունի լոյսը»: Սակայն տղան կրկնեց բարձրածայն. «Ես կը տեսնէմ Աստուծոյ լոյսը և բնութեան հրաշալի գեղեցկութիւնները և չեմ կը ըստ ստել անոնց նկատմամբ»: Եղբայրները զայրագնած կուրցուցին զինքը: Սակայն ան ունէր իր հոգիին մէջ Աստուծոյ լոյսը, և յիշատակը արևուն, լուսնին և բնութեան գեղեցկութիւններուն:

«Փամանակ մը վերջ հայրը վերադարձաւ, և իրենց բերաւ քաղաքին մէջ նոր յայտնուազ մարգարէին օրնութիւնները, և շնորհիւ այն բարիքին բացուեցան տղոց աշքերը, որոնք այժմ կը տեսնէին Աստուծոյ լոյսը: Զղջացին կրտսեր եղբօր իրենց ըրած չարիքին համար, և միաբերան գաչեցին: «Երջանիկ են անոնք որ կը տեսնեն Աստուծոյ լոյսը»:

Փաղովուրդը որ կը լսէր այս բոլորը, գոհ էր ու երջանիկ: «Ազուսը կը խօսի վարդապետը», կ'ըսէին իրարու, ույժմ նայինք իր գործերուն, որովհետեւ խոսառովուրդը առանց իրականաւթեան, երազ մըն է մարդոց տկարութեան վրայ կամար կապող: Մեղք մըն է խոսառովը երբ մարդուն ուժերը կը դաւեն անոր: Աստուծոյ պատիքը կայ բոլոր անոնց վրայ, որոնց խօսքը նետի մը պէս կապոյաները կը հորուածէն: Ամբախը ամենուրեք կը հետեւէր իրեն, ստկայն խօսքերէ աւելի կը նախընարեք հրաշքները:

Օտարականը անգամ մը երբ իր աշակերտներուն հետ կ'անցնէր շուկայի հրա-

պարտկեն, ուր զինիի և իւղի վաճառաւկանները շարեր էին իրենց մեծ սափորները, ահասաւ մեծ բազմութիւն մը և անոնց մէջտեղ քանի մը վաճառականները, որոնք մէկը կը ծեծէին ։ Ծեծուղին զգեստները և ուսերուն նետուած ոչխարի մորթը ցոյց կուտային թէ Գալիլիացի չէր ան ։ Վաճառականներէն մին կ'ամբաստանէր զայն որ իր ոչխարներուն հետ չուկայէն անցուած ատեն, հովիւի իր աղաստ պայուսակէն կերակուրի փշրանքներ թափած էր իւղի կարստին մէջ, և թէ այդ պատճառուվ ապականած էին իր բալոր կորասները։

Ուրիշ վաճառական մը կը շարունակէր թէ ասոր նման աղաստ մը, տակաւին երէկ, ապականած էր իր ատար զինիի կարստները, համատեսելով զանոնք աղաստ ձեռքերով և շրթներով։ Ու տակաւին ուրիշներ, որոնք նման պատմութիւններով կ'ուզէին իրենց մաքրասիրութիւնը ապացուցել։

Օտարականը տիսրօրէն նայեցու անոնց, յիտոյ երկարելով իր ձեռքը երուսաղէմի ուղղութեամբ, ըստու ։ Վայ ձեզի կեղծաւոր Փարիսեցիներ, ձեր օրէնքները աւելի թանկ են ձեզի համար քան Աստուծոյ կոմքը, վասնզի գուք ձեր անպէտ պատուիրաններով հերքած էք Աստուծոյ խօսքը։ Արտաքին բաներ չէ որ կը պղծին մորքը, այլ անոնք՝ որոնք մեր ներսէն կուգան։ Ցանկութիւններ, չար խորհուրդներ և հայոյութիւններ, որոնք ձեր ներսէն կը բիին, առոնք է որ կը պղծին հոգին։

«Զգոյշ եղէք Դպիրներէն և Փարիսեցիներէն, որոնք անարժանօրէն նստած են Մոլսէսի աթոռը։ Հաւատք մի ընծայէք անոնց, որովհետեւ ինչ որ կ'ըսն՝ անոր հակառակն է որ կը գործեն։ Մարդոցմէ կը պահանջեն բաներ՝ զորս իրենք չեն ըներ, հակառակ ասոր կ'ուզին ողջունուիլ ու յարգուիլ ամէնքէն։ Զգոյշ կեանքի մէջ բան մը աւելի խոտելի քան կեղծիքը։ Ոչ մէկ բան ճիշդ կը հնչէ կեանքի մէջ երբ անկեղծ չէ, որովհետեւ կեղծաւութիւնը հիմնական մեղք մըն է։ Մենք անտեսանելի անձնաւորութիւններ

ենք մեր մարմիններու մէջ ծածկուած, և ինքզինքնիս կը յայտնինք ուրիշներուն խօսքով, նայուածքով և շարժումներով միայն։ Ո՞վ որ կը կեղծէ, սուտ նշան մը կը պարզէ գիտակցօրէն, և անվատառթիւն կը ներչնչէ այն բոլոր նշաններուն նկատմամբ՝ զորս պիտի կը նարարաւովել, և ոյս կերպով կը կազմուծէ դրսէթիւնը փոխադարձ այն վատահութեան, որուն վրոյ կը հաստատուի մարդկային կեանքը։

«Սուտ չխօսիլը անշուշտ քան մըն է, սակայն աւելի մեծ իրողութիւն է անկեղծ ըլլալը։ Դպիրներն ու Փարիսեցիները իրենց աղօթքին մէջն անգամ կեղծ են։ Անոնք կը փորձեն մարդոց առջև բարեպաշտ երեխ, սակայն Աստուծ գիտէ կարդալ մարդոց սիրտերը։ Զեզմէ շտահրուն սիրտերը կը նմանին անտառներու մէջ հղած ժայռաքարերուն, որոնք ծածկըւ կը լին համարական կեանքի մագլցիկ տունկերով։ Դպիրները կը նմանին անտառներու մէջ հղած ժայռաքարերուն, որոնք ծածկած են համարական կեանքի մագլցիկ տունկերով։ Դպիրները կը գուշ պիտի տեսնէք անոնց ներքեւ ծուարած բազմութիւնը զազրելի զեռունակութեամբ։ Անոնք բոլորը սառուցիկ են ինչպէս օձերուն մորթը և գերեզմաններուն քարը, ոչ արևուն և սիրոյ կրակը, ոչ աղջուխքին բոցերը կրնան տաքցնել զիրինք։ Անոնք գիտեն հալածել մարդոքարէները և սպաննել զիրինք, յիտոյ անոնց փառքին կանգնելով զարդարուն շիրիմներ։ Վայ բոլոր գպիրներուն և Փարիսեցիներուն, որովհետեւ անոնք նման են բուռած գերեզմաններու, որոնք արտաքնապէս վայելուչ են, սակայն ներքնապէս լի են ապականութեամբ։ Եթէ ձեր արդարութիւնն ու անկեղծութիւնը աւելի չէ քան դպիրներունը և Փարիսեցիներունը, ընաւ պիտի չկրնաք մտնել երկնքի արքայութիւնը։

«Ես եմ լոյս աշխարհի, ով որ ինծի կը հետեւի, չի քաւեր խաւարի մէջ։ Դպիրներէն մին, չէշոտ երեսով, մօտեցաւ Օտարականին և ըստու ։ ՎՄեզի այնպէս կը թուի որ գուն եկած ես միայն քու մասիդ վկայելու, և մարդու մը վկայութիւնը իր մասին ճիշդ չի կրնար ըլլալ։»

«Նոյնիսկ եթէ իմ մտսիս վկայ եմ,

ԿՐՈՆԱԿԱՆ

ԵՐԿՈՒ ՃԱՄԲԱՆԵՐԸ

•

Հասարակ տեղիք է ըսել թէ մարդկութիւնը այս կեանքին մէջ կ'առաջնորդուի երկու ճամբաներէ, որոնցմէ մէկուն բարի կամ ուղիղ անունը կու տանք, իսկ միւսին՝ չար կամ ծուռ:

Ինչո՞ւ սակայն, պիտի գայ հարցումը ինքնուրեարար մեր մտքին, մարդիկ հակամէտ են երկոյթներէն խարսուհլու, իյնտու համար, Զարին պատրաստ որս մը ինչպէս, սխալ ճամբուն մէջ. ինչո՞ւ անոնց հոգիին աշքերը յաճախ ա՛յնքան են կարճատես, նշմարել չկարենալու աստիճան լոյն ու հանգստաէտ պողտային դէպի անդունդ գահավիժող վերջաւորութիւնը, ու միւս կողմէն, փառքի ու երանութեան կայանները՝ ուր նեղ ու քարքարուտ արանեալը միայն կրնայ մեզ առաջնորդել, ու ինչո՞ւ, մանաւանդ, այդ նեղ ու յսպնեցուցիչ ճամբուն անցքով

ճամբիտ է իմ վկայութիւնս, պատասխաննեց Օտարականը, որովհետեւ գիտեմ թէ ուրկէ կուգամ և ուր կ'երթամ, Բայց դուք չէք գիտեր թէ ուրկէ կուգաք և ուր կ'երթաք: Մինակ չեմ ես իմ վկայութեանս մէջ, որովհետեւ ինձի հետ է երկնաւոր Հայրը, Ըստ մեր օրէնքին, երկու վկայութիւններ բաւ են իրողութիւն մը հաստատելու: Ով որ զիս գիտէ և կ'ընդունի, ընդունած կ'ըլլայ իմ երկնաւոր Հայրը: Ես և երկնաւոր Հայրը մէկ հնք:

Հակառակորդները կը զարմանային Օտարականի յանդգնութեան և հեղինակութեան վրայ, ու չէին կրնար բացատրութիւն մը գանել այս արտակարգ հոգեվիճակը վերլուծող, իսկ հաստակ ժողովուրդը հիացումով կը նայէր Անոր:

b.

Ըլլայ պայմանաւոր կեանքը անանց ու երանութիւնը յաւերժական:

Հարցումներ ասոնք՝ հոգեսր լոյսին բարերար ազգեցութիւնը չընդունած, երկնային ճշմարտութեանց գէմ իր սրտին դռները փակած անհատին բանականութիւնը չարչըկող, աման ու դիւրին վայրելքով բաւարարութիւն չկրցող մարդու հոգին տեսական խռովքի մէջ պահող: Ո՞չ, երկնքի արքայութեան արժանանալու յիմար ու անկարելի տենչը՝ կեանքի մէջ ո՞չ մէկ զանողութիւն ընելու պատրաստ, ուրիշներու բարիքին համար ո՞չ մէկ զրկանք կամ յոգնութիւն կրելու յօժար մարդերուն:

Անժխտելի իրողութիւն մըն է թէ ամէն մարդ քիչ թէ շատ չափով բանուած է տեսանելի ու անմիջական եղաղ՝ քան ապագային իրագործելի, թէկուզ սուռգապէս անհերքելի արժէքներուն առանձ լազանց կարելութիւն ընծայելու ակարութենէն: Ասով բացատրելի կը գառնայ մարդուն անսահման հատաքրքրութիւնը հանդէպ նիւթին ու հոգածութիւնը հանդէպ անուղիւն ու անուղիւն պայմանաւոր արժէքներուն, մեր փիզիքին ու անով պայմանաւոր առար կեանքին, ի հնձաւկս մեր հոգիին ու անոր համար սահմանուած կեանքին, ի՞նչ փայթ թէ առաջինը հռւնաւոր Ըլլայ ու վաղանցուկ, իսկ երկրորդը՝ միայնու ու յաւերժական: Երկրորդին հանգէպ մեր սնուցած անհաւատութենէն կոմ անոր սուռգութեան մասին մեր յայտնած կասկածներէն աւելի ա՛յս է պատճառ՝ որ մէնք չհոգւով չափա փարինք այս աշխարհի կարնչական արժէքներուն ու անցուոր վայելքներուն:

Ան թէ ինչու մարդ դիւրաւ կը խոյժնուի Զարին իր առջև բացած ծաղկալից ճանապարհէն, կարթուելու համար յետոյ անոր ցանցին մէջ: Ու ան, աշխարհի ամէն բարիքներէն ճաշակելու տենչով համագրաւուած, անփարան իր քայլերը կը գնէ ծուռ ճամբուն մէջ, անգիտանաւով Գերագոյն Բարիին ու լոկ Անոր կողմէ մարդուն արսելիք գերազանց բարիքին բացակայութիւնը ոնկէ: Ու ան, եղերական միամառութեամբ մը, կը խարսի իր